

Լ Ո Ւ Ր Ե Ր Ք Ա Ղ Ք Է Ն

Վ Ե Պ

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

ՎԵՐԱԲԵՐԾԱՐԾՈՒԱԾ ԿՐՅԿԸ

Ա.

Տարիներ վերջ, ամէն բան մոոցուած կ'երեւի: Հրարուխը որ քարեր ու բոց դուրս կը ժայթէր՝ չի՞նծ:

Կոտրածը վերանորոգուած կը կարծես՝ ևթէ կարելի է սակայն որ եւ է վնասուած նուրել, ուր որ էր:

Մարդը որ հանդարս հանդարս երկնքի կապոյտն ու անոր մէջ ծաղկող ասազերը, լուսնակը կը գիտէր երաղելով, կը զլորուի հիմա հողին վրայ, կ'երթայ խութէ խութ զարնուելով անդադար: Նոր դէմքեր ու դէպքեր կը յաջորդեն իրարու, նոր նոր վերքեր ու երդեր:

Ժամանակը մամուռը դրաւ հինին վրայ, աղմուկը օրուան՝ իր մշուշովը պատեց զայն: Վերքը թարախոտ՝ չորցած է, բայց սպին՝ անշինջ, ցոյց կուտայ անոր տեղը մարմնոյդ վրայ:

**

Հաշտուած կը կարծէիր դուն ալ վիճակիդ:

Հետ նոր, ինքզինքիդ: Բնակելացած ներկայիդ, ներած ամէն բան անոր որ քար մը դարկաւ զլիսուդ: Շատ պղտիկ բան մը իրեն համար, հասարակ, պատահական դէպք մը կեանքի մէջ եւ որ կապտեց սակայն թեւերդ ու քեզ դարձուց սոլուն մը հասարակ, արարած մը անպիտան:

Եւ ամէն մարդ քար մը անպատճառ կը նետէ կեանքին մէջ, մանաւանդ երբ երխտասարդէ, երբեմն մեծ իր հասակէն, կարողութենէն վեր: Ոմանք պղտիկ, գրեթէ աննշան, անտեսանելի շարժումով մը կը զլորեն, եւ ոչ ոք, ոչ ոք կը մտածէ նետած պահուն պատահելիքին մասին:

Նոր կեանք մը կը վարեն, անյայտ ուղիներ բացուած են առջեւդ երբ ձմեռ է՝ լի ցեխով, որ կը զանդաղեցնէ քայլերդ, կ'աղտոտէ կօշիկներդ, կը չուլլուի սրունքներդ ի վեր: Բոկ ամառը փոշին է որ անձրեւի նման կ'իջնէ, կը նստի զլիսուդ վրայ ու անդամներուդ, մըուտելով պատկերդ:

Կը նայիս անոնց որ կը քալեն ծառուղիէն մաքուր ու սալայատակուած: Որոնց վրայ կանանչը ծառերուն հովանի կ'ընէ, ոտքերնուն տակ կը փոռուի ճամբան նաշխուն գորդի մը պէս: Երբ զարուն է, բոյրը ծաղիկներուն կը վազէ դէմերնին, կը զրկէ զանոնք եւ իրենք ալ կ'անցնին ծաղիկներու նման գեղաթոյր ու հր-

մայիս : Ամէն մարդ յարդանքով կը նայի
վրանին :

Բ.

Եյն քայլը զոր կը փորձէր ընել կրկին մօ-
տենալու համար, մնաց տեղը : Կայտառ հա-
սակովը տատանեցաւ ինքն իր վրայ, դարձաւ,
քովին ինկաւ բերենքն ի վար՝ ինչպէս կ'իյնայ
կատղած չուն մը վրադ յարձակած պահուն :
Սիրական շունդ, որ փայփայած ես, համբու-
րած, բաժնած պատառդ ալ հետը, հարուածէդ
ջախջախուած կ'իյնայ արիւնլուայ, փրփրե-
րախ, ահազարհուր նայելով դէմքիդ ու հար-
ուածին չսպասուած :

**

Վերարձարձուեցաւ մէջս այն պահուն երբ
տարիներ վերջ կրկին դէմ դիմաց եկանք յե-
ղակարծ : Պատահական հանդիպում մը, չին,
չսպասու մէկ ծանօթիդ հետ՝ դէմ այդ ինձի
համար :

Իրիկամուտ մըն էր պայծառ ու լուս :
Հորիզոնին վրայ կը բացուաէր արեւը՝ կարմիր
շիմերը թափելով ծփացող կանանչ ջուրերուն
վրայ եւ մօտակայ դալարազարդ կղզեակնե-
րուն :

Կը քալենք ամուսնիս հետ կղզին եղերող
խճուղին գանդաղ քայլերով, դիտելով հո-
րիզոնն արիւնոսող եւ ունկնդրելով ծովը հե-
զագամունջ որ կուզար տապլտիլ զոյնզոյն
խճաքարերուն վրայ չըրափին :

Մայրիներն իրենց սետինը կը սրսկին ա-
ռասութեամբ, վերջալոյսի պահուն խռնկի ա-
նուշ հոտ մը որ կ'երկարի, կիրակնամուտքի
իրիկուան ծխուածին պէս : Կը կեցնէ ան քեզ
պահ մը ու ցոյց կուտայ շարժանկարի ժապա-
ւէնի մը նման, բոլոր անոնք, սիրելի ու ատելի,
բարի, չար գէմքեր զոր հողին ես յանձնած,
կոկիծով մը՝ խոց մը բացող սրտիդ վրայ :
Շատ հեղ ակամայ զգալով թեթեւութիւն մը

վրադ՝ ուսերէդ վերցուած հին զգեստ մը կար-
ծես : Եւ յետոյ կ'երեւին բոլոր այն պահէրը զոր
ապրած ես միասին մօտիկ ու հեռաւոր վայ-
րերու մէջ՝ այդ ժամուն, եւ յիշատակներդ են
հիմա երեմն ամսպամած, յաճախ պայծառ,
ժպտուն երկինքով մը լուսաւոր :

**

Անշարժ կեցաւ դանկիս մէջ : Տանջեց զիս
զիւեր ցերեկ : Մեծցաւ հասունցաւ տակաւ, եւ
փոխուեցաւ թարթիչիս վրայ ելած պալարի
մը՝ որ արգելք կ'ըլլայ տեսողութեան, բա-
կսաւ խիթեր տալ :

Ամենուրեք հետեւեցաւ անշուեկ, ճաշած
պահուս՝ բացուեցաւ պիտիս մէջ : Ննջած
տեղս երկնցաւ քովս : Խօսած ժամանակս ընդ-
միջեց լկտի բառերով : Եւ երբ նայեցայ իրեն,
ժպտեցաւ : Աղուչ ապուչ խնդաց, հեղնեց,
ծամածուելով քիթն ու բերանը : Ծիծաղեցաւ,
նեղեց զիս, զրգուց անդազար չեշտակի նայե-
լով աչքերուս մէջ :

**

Կարհամարհէի, ինքզինքս կը զօրացնէի
խորհրդածութիւններով, կը զինուէի բոլոր
արիութիւնովը հասուն կնոջ մը որ խուսափիլ
կ'ուզէ վանդէն : Զկրցայ վանել սակայն այդ
զոյդ մը փայլուն, ոգճացացող աչքերը դէմէս,
առինքնող, անդամալուծող, զիս լլկող :

Անկարող էի ինքզինքս այլ եւս պաշտամա-
նելու այդ աչքերուն հմայքին դէմ : Անոնք հին,
լսուած քաղցրահունչ երգի մը ջերմութեամբ
կը նուազէին կրկին ինձի նուազներ տամկաց-
նող :

Զոյդ մը կանաչ աչքը որ միապազաղ
հանդարտ կը նային եւ շօշափուած կը զգայի,
փայփայուելէն մեղկացած, յանձնուած անոր
թեւերուն, հեռուէն :

Արդ զոյդ մը կանաչ աչքերը անդիմազքի-
լի էին, առինքնող, նուածող, հակառակ որ ան
ուրիշ ոչինչ ունէր իր վրայ զրաւիչ :

9.

Կարապետը ինձի ծանօթացուցին հասարակաց երեկոյթի մը մէջ:

Երդը նուազարաններուն, լոյսերը բորբ, ծիծաղը ժողովուած հասարակութեան, լեցուցած էին սրահը եւ ամէն սեղանէ կը բարձրանային բացազանչութիւններ:

Ժպիտները որ կը թափառին շուրջդ, ճամբայ կը հարթեն մօտենալու համար, եւ յետոյ էկող շարժումներ յարգանքի, կենալու համար քովդ: Խ' ու լովիրչ ակնարկներ սեւեռուած սըրունգներուդ վրայ, կուրծքիդ, աչքերուդ մէջ: Գլուխս մոլորեցնող մօտիկութիւն մը պոչէն բոնկած այրերու զիրքով ու կազմով այլաղան: Տղամարդեր որ խարտեալ են եւ ունին կազոյտ թահանցիկ աչքեր, ուրիշներ թուխ, սեւան, կան որ հուժկու են առնագեղ: Վաւաշուածեր աղտոտած մազերով, որոնք կը դանդաղին եւ կը փորձեն թեթեւոտն ըլլալ, գինիներուն չոգիով, գլանիկներուն ծուխովը խճողուած սրահին մէջ:

Եւ քովդ աթոռ մը ունիս պարապ, պարապ աթոռ միշտ կը սպասէ մէկուն գալուն, իսկ ինձ նման էին մը չի կրնար զիտնալ թէ ով պիտի ըլլայ գրաւողը:

Հոչակաւոր երիտասարդ մըն էր արդէն, անունը կը շրջէր քաղքին բերանին մէջ:

Հատ մը կիներ մեծ հաճոյքով պիտի տային իրենց զգացումներուն լաւազոյնն ու խորը, ծաղկի մը պէս անցընելու համար անոր անուշարայր անունը իրենց լանջակին: Ցոյց տալ հասարակութեան հերոսուհիի մը պէս՝ կուրծքը գեղեցկացնող՝ այս խոչոր պատուանչանը:

Իշխանական մականի մը նման բոնածդայն, սիգալով անցնիլ ամբոխին մէջէն, հիացումին ու նախանձին դառնալով առարկայ: Եւ կամ ոսկիէ ապարանջանի մը նման, դնել

ձեռքը երազային սիրով մը: Իսկ ես ոչինչ կը տեսնեմ վրաս ունենալու համար նման կանացի յաւակնութիւն մը:

Ի՞նչ է մնացած:

Գուեհկացած զգայութիւններ: Մարմին մը որ լոկ անասնական հաճոյքը կրնայ տալ կոշտ ու կոպիտ, արթնցնել մարդուն մէջ տոփիի անսովոր ապրումներ:

Նէ՛, որ կրնար ըլլալ քնքուշ մէկ ծաղիկը ընկերութեան, պտղատու ծառ մը անուշ պըտուղներով կանգնած աշխարհի մէջ, վերածուած է թքամանի մը, որ թէեւ ունի ձեւ մը ներկայանալի՝ բայց զոր սենեակիդ մէջ կը պահես թքնելու համար թուքդ, երբեմն առողջ, կամ ծուխով դեղնած, զինիէն ջրոտած, ախտավարակ, խոցալից թոքերուդ արիւնովը շաղախուած:

**

Սիրեց, ինչպէս կը սիրէ մարդ երբ դեռ պատանի է ու չեն եկած դէպքեր, ու դէմքեր չար, քանդել ամէն ինչ որ վեհութիւն մը կուտայ տենչին: Եւ ամենազուհիկ շարժումներն իսկ ազնուականութիւն մը ունին իրենց անկեղծութեամբ, պարզութեամբ:

Զեղաւ ժլատ զգացումներով: Տենչը, որ եկած էր տաքցնելարիւնը ու նստած էր երիտասարդի դլխոն մէջ, չպաղեցաւ, չցրուեցաւ ժամանակի ընթացքին:

Արգահատելի դարձաւ ինձի համար ընկերութեան աչքին: Հրաժարեցաւ ըրջանակէն ու մարդերէն որոնցմէ սիրուած էր, կը փըստուէր:

Յաճախ, լսած եմ քալած պահուս ետեւէս ըսելնին:

— Կարապետը, ասոր հետը պիտի ամուսնահայ:

Ու կը զգաս թէ խուզարկող ակնարկ մը կը չափէ քեզ սկսած կրունկէզ: Կը բարձրացնէ ձեռքերը՝ շփերով որունգդ, կողերուդ լայնքը,

կոնակդ, ծոծրակդ ու զլուխդ: Յետոյ, կը փնտոէ զգեստներուդ վրայ բացուածք մը, արագացնելով քայլերը կը թափանցէ ներս, կը մերկացնէ քեզ: Կը ստուգէ մոերուդ պարարտութիւնը, մորթիդ դոյնն ու սղորկութիւնը: Կը փնտոէ առաւելութիւններ ու պակասներ, կը պատկերացնէ մոերուդ անցեալը: Կը դուշակէ անոնց ապագան, կը գասաւորէ քեզ վեր-

շակէ անոնց ապագան...

— Այս' համար ըսիր, ասո՞ր հետ...

— Այս', ասոր հետ, աղիճի մը...

— Բո՞յ մը, (զարմացած, լութիւն):

Աւ ամէն բան շատ կարծ, պարզ, դիւրարեկ բաժակի մը պէս այս բառին հարուածէն փշրուած կ'իյնայ:

Դդեւակը զոր շինած էր աւերակի մը կը փոխուի սոտքերուն առջեւ: Գեղեցիկ կուժը զոր բանած էր մօտեցնելու համար չըթներուն, կը ծանրանայ ձեռքերուն մէջ, կը դնէ վար իր տեղը:

Եւ կը հնչէ մեշող լուռթեան մէջ, ջախ-ջախուած անօթի մը արձակած աղմուկին նման կարծ եւ շեշտակի՝

— Մե՛ղք:

Յետոյ քեզի հետեւող քայլերուն կը լսես մէկ կողմ երթալը, նման կոտրուածի մը աւ-լուսող փշուրներու ձայնին զետնին վրայ երկա-րող:

**

Ոչինչ ըրի հոմելի բլլարու համար, կը բար-նաք վստահ բլլար, կարողութիւնն ալ չունէի: Յողնած էի կեանքէս, ձանձրացած, աւելի զրդուած այն վիճակին որ իմ գասակարդի կինե-րունը կ'ըլլայ, անտեհէ, աննկարագիր: Վաճառ-սելու ապրանք մը, եւ երեւակայեցէք, մարդ մը որ ինքողինքը շուկայ է իջեցուցած:

Վասահութիւն ալ չունէի, ամէն օր լսածս ու ահսածս էր որ կ'ըսէր: Բառ մը, որ կորու-սած է ականջիդ մէջ իր իսկական ձայնն ու ի-ժասար:

Երբ քալած պահուադ փորձութիւնը կ'ունե-նաս կենալու, անցորդներուն շարժումները շուտով կը զգացնեն քեզի սխալիրդ: Կ'անդրա-դառնաս, կը յիշես հին անուններ եւ կ'ըսես՝ անոր բաժն ալ այդ կը նշանակէ: Ուրիշ ի՞նչ կը սպասուէր, կը հարցնես, ան ի՞նչ կընայ ըլ-լալ քեզի պէս կնոջ մը հետ:

Արհամարհեց ամէն բան, ամուսնանալ ու-ղաղէ հետո:

Նախ չհաւատացի, ատիկա շատ կը գըտ-

նէի ինձի համար, չափազանց:

Դ.

Ամուսնացանք:

Ես ունիմ զայն, տարիներ վերջ, երբ ա՛լ չեմ ան որ էի, ու չի զար երազը կատուի մը պէս զգուել զիս:

Հեռացանք քաղքէն, եկանք մեկուսացած այս կզզին որուն վրայ մարդկրէն շատ ծառե-րը կը բարձրանան ու մշտակալար թեւերով կը ցնցուղին հողին վրայ իրենց բոյրը կենսարեր:

Տուները հեծած չեն իրարու վրայ՝ մէկզմէկ տակերնին ճգմելու պայքարով, կապուած մին միւսին աւանակներու կարաւանի մը նման. կեցած դէմ զիմաց կատուներու պէս աչքերնին սեւեռած իրարու պատառի: Զեն լրտեսեր, բամբասեր, ոչ ալ մըցման են ելած թեթեւա-միտ կիներու նման դնելով պաճուճանքը պա-ճուճանքին վրայ գլելու համար ուրիշներն ի-րենց փայլով:

Խացուցիչ աղմուկին տեղ, լսութիւնը կը փթթի յստակ զոյներով, իր կաղղուրող ան-գործով էր վայրիայի: Եւ երկինքը կապոյտ պատառ մըն է պայծառ որուն վրայ կուզան ծփալ կարապներ սոլիտուկ, ու կը ծաղկին ասու-զեր միապազազ: Լուսնակը կը ծնի ու կը հա-սունայ, արեւը կը բացուի խնձորավարդի մը պէս ու կ'իյնայ կարմիր խնձորի նման հեռուն չորք հորիզոնին ետին: Իսկ քաղքէն եկող ա-մէն մարդ սեւ ազուա մըն է որ ի զուր կուզայ վնասել դի մը նեխած:

Քաղաքը իր շչնքերով՝ արատներով լեցուն ժաղաւէնի մը նման կը գծէ հիւսիսի հորիզոն։ Անոր վրայ նստած է երկինքը պղտոր, մը շռչի մը նման եւ չէ կարծես մէկ մասը մեր վրայ պարզուած կապոյտին։ Զայներն անոր խուժդուժ, չեն հասնիր մեղի, ջուրի լարձուն անջրափեռ զանոնք հետու կը վանէ մեղմէ։

*

Կարագետ միայն ինծի հետ է ու կղզին պճնող մայրիներուն ընկերութեանը հետ անխոռվ, սարերու կանաչին, եղանակներուն ու ժամանակի երեւոյթներուն պայծառ կամ տըրտում, յետոյ իր մատածումներուն ու գործերուն։

Լուռ, պանկած անշարժ, կ'ունկնդրէ սիւքէն օրորուն մայրիներուն խշրտինը, ինկած տներւի մը թիվրտիւնը, ճիւղէ ճիւղ ոստոստող մնազուկներուն ոտնածայնին նման։ Զարհութած կը լսէ սուլիւնը խենդեցած հովերուն։ Բարձրածայն սօսաւիւնը մայրիներուն, տեղատարափին կաթիները հնչուն, գոռացող շանթն ամբան՝ արագ ու հասու, անոր արձագանգը հեռուներէն հասնող եւ ծովուն փոթորկած պոռոչյւնը հոն վարէն։

Օրերով քաշուած մէկ կողմ՝ կ'աշխատի անդադար, ծխելով, ինքն իրեն հետ քալելով անխօս։ Նստած կը դրէ, կը բարձրանայ, քիչ վերջ կրկին նստիլ գրելու համար։ Թուղթերը կը դիզուին թուղթերու վրայ սեւցած տողերով։ Կեցած տեղը խորասուզուած կը մնայ գաղափարներուն մէջ, արեցած անոնցմէ նախաղասութիւններ կ'արտասանէ բարձրածայն։ Կը զուարթանայ, կը տիրի մտքերուն հետ։ Յանկարծ կուզայ, կը յայտնէ զինքը գրաւող խորհուրդները, փոթորկած երեւակայութեանը պատկերները, մտերմօրէն նստած քովուծունկը ծունկերուն՝ գաղափարի ընկերոջ մը ողէս, զաւկի մը պէս կախուած վզէս, մեծ մանչու մը պէս։

«Հովին, ճիւղ մը կոտրեցաւ. բարունակ

մըն էր ան կանաչ, ծաղիկներ պիտի տար ուրոնք պիտի փոխուէին անուշ պատուզներու։

Սիւզը կ'ուզէր փայտայել ծաղիկը բուրումնաւէտ, կարեց զայն առանց ուզելուն անզգոյշ շարժումով մը, եւ հիմա պիտի տըժգունի։

Առուակն ուռեցաւ ու ոզողեց անգերը, ջուրին վրայ կը լողան ցորենի հասկեր կանաչ։ Վաղը տէրը պիտի զայ ու տեսնէ, անիկա որ շատ մը յոյսեր որոնալով հերկեց, ցանեց, ու հոկեց, հացն ունենալու համար վաղուան։ Եւ կարելի է ուրիշ ծրագիրներ ալ ունէր գլխուն մէջ։ Կը պակսի կարաս մը խրճիթին մէջ, եւ կամ ունի հասած առոյդ մանչ մը որ փեսայ պիտի ըլլայ, հարսնացնելիք աղջիկ մը, որ կը սպասէր բերքին քաղուելուն՝ պսակուելու համար։

Ահա՛ ծաղիկը որ արեւուն տակ կը փթթի, ցոյց տալով թոյրը զուարթ. բոյրը կը թափառի օդին մէջ ու կը փսփսայ անցնողներուն ականջին այն ինչ որ պիտի ըլլայ։

Թուղթները կը պաշպչուին՝ ճիւղի մը վըրայ թառած, ու իրենց երգը ուրախ կը լեցնէ զնիտ ծիծաղի մը պէս միջոցը, գոհ են անոնք ու ապագայի երազներ ունին։

Յետոյ, զրկած զիս կուտայ առատութեամբ ամէն ինչ որ այր մը ունի կնոջը տալիք, զոհ՝ երջանիկ ընկելուն համար զայն, և մաքուր համբոյրով մը, բառերով խանդակաթ։

**

Ինչո՞ւ զիս կը սիրէ, կը մտածեմ. անարժան եմ անոր սիրոյն. ունիմ գինիով, տոփամուլ այրերու լորձունքով աղտոտած մարմին մը, որ ծառայած է տարօրինակ քմահաճոյքներու եւ կորուսած իր փափկութիւնը, որրութիւնը։

Պէտք է ծառայես՝ քանի որ կը վճարէ պարոնը։ Վարձողը քեզ կ'ուզէ իրեն հաճելի կրպերով որոնք կ'աղարտեն հոգիդ, կ'այլասենէն

զգացումներով, ի՞նչ փոյթ թէ չէ այդ քու աղասի կամ քովդ:

Մեր բնակարանը կը գտնուի կղզին բարձրաւոնդակին վրայ. հեռու բնակիչներէն, թաղուած մայրիներու գողը՝ պղտիկ ամառանց մըն է: Մառերուն մէջն վարը կ'երեւի կանանչներուն մէջ ինկած փշրուած հայելիի կտորի մը նման՝ ծովին շերտ մը: Խճուղին կ'անցնի քիչ հեռուէն, եւ շաւիդ մը սողալով դալարիքներուն մէջն կուզայ մեղի: Դրան առջև պղտիկ ծաղկանց մ'ունինք: Մաղկածուներուն միջեւ զրուած է աշխատութեան սեղանը, հոն կ'աշխատի Կարապետը երբ եղանակը տաք է ու չոր: Այնտեղ թուղթերուն քոյ կը ճաշենք նաև երբ ան կը դադրի աշխատելէ, իսկ ձմեռը կ'ամփոփուինք տան մէջ:

Մառայ չեմ պահեր, պէտքն ալ չեմ զգացած, եւ յետոյ տանս մէջ օտարի մը ներկայութիւնը շատ ալ հաճելի չէ ինծի: Գնումներս առաւոտուն կանուխ կ'երթամ ընել՝ երբ դեռ պառկած կ'ըլլայ ամսւսինս, ու կը վերադառնամ չուտով, քոյն ըլլալու համար զարթնած պահուն:

Շատ քիչ անգամներ կ'երթայ քաղաք, երբ պարտաւորուած ըլլայ: Իսկ ես բացակայած պահերը կ'անցընեմ ընդհանրապէս տունը մաքրելով, ընդօրինակելով զրածները, եւ միշտ չէ պակած զրազում մը լեցընելու համար առանձին ժամանակս:

պահերուն տրամադրութիւնովը, առանց անհատականութիւն մը դնելու շարժումներուգ մէջ, իսկ ասիկա կը պահանջէ ճիպ մը, զոհութիւն մը որ աւելի է ու վեր ամուսին կնոջմէ մը սպասուածէն:

Զաւակ շունինք:

Երջապատուած ենք մեր բոլորը գտնուող համբ առարկաներուն ու բոյսերուն լուս, հաւատարիմ ընկերութիւնովը, եւ կուտանք անոնց մէր գուրզուրանքին մաս մը:

Ոչ ոք կուզայ նաև խանգարել մէր առանձնութիւնը, չեն հաճիր այցելել իր աղջականներն ու ծանօթները:

Երբ անուն մը ունեցած ես, ան դրոշմուած կը մնայ ճակտիդ վրայ խոշոր տասերով: Ամէն քայլիդ կը ցցուի դէմդ, կը տեսնես ամենուն շրթունքն կտիսուած բարակ թերով, ու ամենափոքը շարժումով մը կը պայթի ետեւէդ բարձրադաղակ, կամ չշնչալով կ'անցնի քովիդ միշտ չիկնեցնելով քեզ:

Կը լսես զայն, հանդիպած պահուդ՝ զըսպուած բառերուն մէջն անոնց: Գրուած կը տեսնես կարծ ու խուսափուկ ակնարկներուն խորը: Եւ ինչ որ ալ ըլլայ ներկադ, կը յիշն զայն զարձեալ զէթ իրրեւ անցեալդ եւ պահ մը առաջ քեզ հիացումով գիտող աշերուն չես շարժում նուաստ յիշեցնող:

Կարապետ ոչինչ լսած է զիս վիրաւորող, ոչ մէկ ակնարկութիւն, ոչ մէկ զժզոհութեան շարժում մը՝ նուաստ յիշեցնող:

Պէտք չկայ սակայն տառը ամէն անգամ որ կը մօտենայ ան ինծի, ապտակուած կը զգամ զիս անուղղակի կերպով, եւ անոր մաքուր ձեռքը չէ որ կ'ապտակէ զիս: Գիտեմ զարձեալ թէ զիս հարուածողն այդ պահուն, շատ աւելի աղտոտ է ինձմէ, և ևս իր մէկ հըպումովն եմ արատաւորուած: Նաև կը ծիծաղի ալ անշուշտ վրաս, քաշուած հեռու, յիշե-

միայն, մէծ զաւակ մը միեւնոյն ատեն, որուն վրայ պէտք է հսկել ուշազրութեամբ: Զգուշանալ, չխանգարել զբաղուած պահերուն, թողուէ զինքը իր երազներուն ու մտածումներուն երբ զրաւուած է անոնցմով: Չունենալ ոչ մէկ զինքը խանգարող զգացում, տենչ ու պատճառ, սպասել միայն իր ժամերուն եւ առանց աճապարելու: Աղրիլ անոր համար միայն,

լով զիս արգահատանքով, անտանելի է ասիւծա:

Քանի որ ևս ինձմէ դուրս իմ: Չեմ ան որ կ'ապրիմ ու ան որ ծնած եմ ըլլալու համար: Հաճոյքը խուսափուել ուրախութեան վայր կեաններ կուտայ միայն, եւ անոնք կեանք պիտի չառնեն, պիտի չտեւեն: Պիտի չժպտին, շխոսին, չկանչեն քեզի անուշ, երբեմն կիսատ, թօթովուն ձայնով, կ'ըսեմ, յետոյ՝ տակաւ մէծալլը պիտի չտեսնես զգացածիդ ու լածիդ: Հոս սրտիդ խորերէն, չատ խորերէն մաքուր, աղնուական:

Յոզի մը արգանգը անարգաւանդ պէտք է ըլլայ, չոր, ցամքած հոր մը, որպէս զի այդ տնիմաստ մթութեան մէջ այրը թափէ ուժը իր բազուկներուն ու իր խմաստին: Խոկ հիմա իմ յոյսերուս գէրհզմանը կ'ըլլայ ան, տենչերուս աղնիւ կոյուղին: Նստած կը մնամ տեղս կամ կը քալեմ գլխիկոր պատժուած մանուկի մը պէս որ կոտրած է իր պուսպրիկը, եւ միշտ յուսպուած:

Կ'ընեմ սակայն իմ բոլոր կարելիս երջանիկ բնիւ համար զայն: Եթէ չեմ կրնար երջանիկ ըլլալ, կը մտածիմ, պէտք է երջանիկ ընեմ զայն: Իրաւ, չատ դժուար է աս ու ծանր կնօջ մը ուսերուն համար, բայց արժանի է ան եւ ինչո՞ւ պիտի կրէ ինծի հետ ինքն ալ, ինչո՞վ է մեղաւոր:

Նոր կեանքս տուաւ ինծի գէթ խաղաղութիւն ապրելու, չկրելու կրկին ու կրկին: Բերաւ հետու քաղքին խլացուցիչ աղմուկէն, ջըղայնացած մարդերէն: Դրաւ վրաս պարտականութիւններ մէկուն հանգէպ որ պիտեմ թէ իմինս է, ու կը նայի վրաս իրրեւ իրը:

Կազզուրուած ալ կը զզամ ինքղինքս: Հանդարասած են ջիղերս: Վերազարթած առողջութիւն մը ունիմ, կարծես հին արեւը խոչոր ու տաք եկած է ջերմացնել զիս սիրով: Միւքերը կուզան փայտայիլ զիս, հողին բոյրը կ'ուսե-

ցնէ կուրծքս, ծաղիկները կը ժպտին մաքուր ու բարի աչքերով, կը խօսին անուշ բառերով:

Կ'ըլլան օրեր սակայն, որ միտքը կ'ունենամ զարձեալ վերջ տալու կեանքիս: Ինչի՞ համար կ'ապրիմ քանի որ չեմ կրնար սիրել, թէեւ կ'ուզեմ, եւ պէտք է որ սիրեմ, քանի որ կը մտածեմ:

Ես կողոպտուած կին մըն եմ: Յօշոտուած սիրտ մը ունիմ, ծակ կարսա մը որուն մէջ պահելու համար դրած սոկիներդ կ'իյնան վար:

Կը սպասէի ասպետիս, որ տէրս պիտի ըլլար, պաշտպանէր զիս, գուրզուրար վրաս հոգիին մեւերովը, ասատութիւնովը սրտին արբացնէր զիս եւ թուչինք միտաին հեռու, չատ բարձրերը, աղուոր աշխարհներ: Եւ մեր այս երազին մէջ յայտնուող մանուկներն ալ որ պիտի սնուցանէի ստինքներովս, հագուեցնէի ու մէծցնէի նոր նոր երազներով, չզիտէի թէ սոկից պիտի գային, ո՞ր վայրկեանին պիտի յզանայի եւ ի՞նչպէս եղան անոնք:

Աւազակ մը եղաւ ան, կողոպտեց զիս: Ոչինչ ունիմ ունեցածներէս: Մի՛ ծիծաղիք, ամէն աղջիկ երր պատանի է ասպետի մը կը սպասէ եւ յայտնուողները չի կրնար իրարմէ զանազանէ իրենց կոթիւնով:

Եղ մըն եմ հիմա, հասարակ նիւթեղէն շինուածք մը, եւ եթէ չունիմ, տալու համար այս մէծ մարզուն յարզելի, երբեմնի ունեցածներս, կ'ուզեմ հաւատարիմ մնալ, ու ոչ ոք պէտք է փորձէ հեռացնել զիս անկէ:

ԵՂԱՆԱԿԻ

Զ.

Կայծակը երկնաղզորդ կ'որոտայ: Հովր ուժզին կը սարսէ ծառերը տերեւաթափ: Անձրեւ կուզայ տեղատարափ: Կարկուտը կը քարկոծէ մարդերն ու տուները:

Վարդենիները ծաղկած են զոյնզգոյն անուշահոս ծաղիկներով: Կեռասները կարմրուծ կախուեր են ճիւղերէն վար, կը սիրաբանէն

անցորդներուն հետ, ախորժակը կը դրզսն բակներուն մէջ, կը տաքցնէ դարձեալ տարեցանոնց :

Եերեփագին ելած է իր կապոյտ թեւերով սաւառնիլ օրուան մէջ ուղիղ զիծով : Առուակի ափին ոչ զերուն մէջն կը հասնի նաեւ ծեր զորտերուն կոփիչը :

Յաճախ մարդ շատ խելօք ծանրազլուի ու գժուարահամ ըլլալովը հանդերձ, պահեր կան որ կը դառնայ թոյլ զիւրահաւան, տրամադիր շատ մը խենդութիւններ ընելու:

Կը կենայ ճամբան հանդիպած որ եւ է մէկուն առջեւ, առանց մտածելու: Կը ժպտի անոր որուն պէտք չէ նայիլ անդամ, անդխակցար կը թողու որ ան մօտենայ: Կ'ընէ շարժումներ որոնք ցաւ կը դառնան յետոյ եւ չի ներեր ինք ինքինքին:

Բայց այդ այդքանով չի վերջանար միշտ:

Չուրը պոռթկաց որ մը, եղանակն էր յորդելու, թումբ մը չկար կասեցնող իր վազքը: Տափարակ փիրուն հողին վրայ բացաւ առու մը նեղ ու վազեց առաջ: Իսկ յետոյ, բացած առուէն՝ լայնցնելով միշտ աւելի՝ կը քալէ ամէն յորդելուն: Եւ ահա ճամբայ մը կը մընայ հոսելու համար նաեւ պատահարար վազող շատ մը աղտոտ թէ մաքուր ջուրերուն առջեւ:

Ե.

Մայիսի ցերեկ մը:

Անձրեւը առատօրէն թրջեց հողն առտուն եւ արեւուն տակ խունկի պէս կը ծխայ երկիրը:

Կանաչները կը փայլին, ցանկապատերուն քով բոցոտած են կակաչները հրապառակ, ու բազզազուշակ մարգարիտները չիկափոր կեցած են կայտառ, գլուխնին ցցած վեր:

Այգիներուն մէջ նշնիները քողքուած են վարդագոյն պսակներով: Միջոցին մէջ գըրկուած կը թուած կը թոչտին բոյրերը ամենազգի ծաղիկներուն:

Կը պղպջայ արիւնը երիտասարդներուն ե-

րակներուն մէջ, կը տաքցնէ դարձեալ տարեցանոնց :

Արրունքի հասած աղջիկներուն աչքերը կը ոգձտան: Անոնց ծիծերուն պառւկները ցցուած կ'ըլլան եւ զիւրազգաց են, հակամէտ ամէն անցնող հովին հետ զրկուելու, համբուրուելու:

Կ'երթայի մեր այգին, ճամբան քալած պահուս սկսայ երգել բարձրածայն, զեղեւում մը կը զգայի անդամներուն վրայ, սիրոս լեցուն էր շատ մը անանուն ձայներով: Եւ ժպտի մը կը թրթուար դէմքիս վրայ: Այսպէս կ'երգէի ինքնարուի՝ առանց ծանօթ պատճառի մը: Եւ ամէն զիւրազի կ'երգէ առանձին քալած պահուն, աշխատած ժամանակը, կանչելով սիրածը որ պանդուխան է օտար աշխարհ, լքուած աղջկան երգը, սիրահարինը սիրապազտ: Կ'երգէ եղներուն համար որ իր ընկերներն են աշխատանքի, արտերը յուռթի, սարերը ծաղկազարդ ուրոնք պիտի տան իրեն հացը վազուան: տարօրինակ չէ ասիկա:

Մօտէս, ցանկապատին ետեւ կը լսեմ քայլերու ձայն, կը դազրեցնեմ երգս:

— Բարեւ ձեղ, օրիորդ, կ'ըսէ երիտասարդ մը:

Կը շարունակեմ ճամբաս:

— Բայց ինչո՞ւ կը փախիս, կը հետեւի ան:

— Եւ ինչո՞ւ պիտի կենամ, կ'ըսէմ շարունակելով քալել:

— Լսէ՛, ջրազաց կ'երթայի, շփոթեցայ, բոլոր այս ճամբաները որոնց ատենօք ծանօթ էի՛ մոոցեր եմ:

Կը կենամ, կը նայիմ իրեն: Ես ահսայ զուրս դաշն իրենց այգիին ցանկապատին մէկ բացուածքէն, չեմ կրնար զապէլ ծիծաղս:

— Ո՞ր ճամբայով պէտք է երթամ, կը կրկնէ աւելի մօտենալով:

— Լուս կը ծիծաղիմ:

— Զե՞ս հաւատար որ կորուսած ըլլամ ճամբաս, կը կրկնէ:

— Եթէ կուզես ջրաղաց երթալ, դնա՛ սա
ուղղութեամբ . . . :

Կիսատ կը մնայ ըսելիքս, կը զգամ ձեռք
մը որ կը բռնէ ձեռքս եւ իր մէկ արագ շար-
ժումով կը մնամ թեւերուն մէջ :

— Ինչո՞ւ չես ուղեր հասկնալ զիս, կ'ըսէ
մտերիմ չեւոսվ, կը յիշես՝ մենք խաղընկերներ
ևնք եղած հոս գպրոցին մէջ, ևս Պետրոսն եմ :

Վայրեր կան որ՝ նուիբաղործող կապերու
նման կը մօւեցնեն մարդը մարդուն, ինչ տա-
րիքի ու դիրքի մէջ ալ որ զանուին անոնք, եւ
հոն անցած օրեր, ուարոյ գէպքեր մտերիմ կը
դարձնեն ու իրարու ընտանի, օտար չես զզար
ինքինք, ու մինիդ վրայ կը նայիս վստա-
հութեամբ :

Նշածաղկի վարդապոյն թերթիկներ կը
թռչախն օդին մէջ : Հեռուէն կը հասնին մշա-
կի մը երդէն բառեր : Շուն մը երկար երկար
կը հաջէ ցանկապատին ետեւէն դիտելով եր-
կարող այս համբոյրն առաջին որ կը թրթուայ
նորահաս աղջկան ըրթներուն վրայ, որ տաք-
ցուցած է զայն ու կը սարսուայ ու սոտքերը
կտրուած են հողէն :

Յետոյ կը խուսափի թեւերէն դուրս, կը
ցնցուի ու կը վազէ սառաջ : Գետինը կը հնչէ
ուաքերուն տակ, կը խժահ ականջները, անդա-
ռար կը տրտիք սիրար, խել չունը կեցած միշտ
կը հաջէ ետեւէն : Եէ շփոթած կը հարցնէ ինք-
զինքին, թէ իրեն ի՞նչ է պատահած :

Ի.

Վայելուէ ու համակրելի էր Պետրոսը, գի-
տէր հաճելի ըլլալ, բայց ինչ որ նուաճող էր
իր վրայ, աչքին էին : Այսո՛, իր կանաչ աչքե-
րը միապաղագ ու տամուկ, որոնք երբ կը նա-
յին քեզի՝ ինքինքդ չօշափուած կը դդաս :

Նաև կը կրէր նորածեւ զգեստներ, կանո-
նաւորուած շարժումներ ունէր, յիտոյ՝ սու-
տաճենն էր :

Գիւղ էր դարձած քաղքէն ուսումն աւար-

տելէ վերջ : Շատ մը պատմութիւններ կը խօս-
ուէին հոն ապրած կեանքէն, կը նկարազրէին
յաճախած վայրերը, եւ ասոնք երբ կասկածե-
մի կը գարձնին մէկը մեծերուն աչքին, երի-
տասարդներուն երեւակայութիւն առջեւ կը
բանան ձոխ աշխարհ մը որ լեցուն է շատ մը
փայլուն բաներով :

Կը սիրէի, եւ վստահութեամբ հետեւցայ
իրեն :

Հոն շատ մը նոր ու փայլուն ձայներ գրա-
ւեցին զիս : Աէրը կ'երգէր ականջներուն մէջ
պսակի չէրերուն նման եւ բոլոր զիս ըրջապա-
տողները մատանիիս ագամանդին նման ակնա-
խոտիզ էին :

Անցան շատ օրեր անզգալարար եւ ես տե-
սայ՝ ուշ՝ փորիս խոչորցած ըլլալը :

Եւ յետոյ :

Կին մը մնաց քաղքին աղմուկին մէջ լըք-
ուած, յօշոտուած պորտով : Եւ մարմինը ընո-
նաւորուած՝ սիրոյ թողած պտուղով :

Մեռած ծնաւ զաւակս :

Մանչ մը որ սիրով ու յոյսերով մեծցուցի
որովայնիս մէջ, անուն մը զատեցի անոր հա-
մար՝ զեռ չծնած ։ Սնանիլը տեսեր էի ստինք-
ներէս, պատասխաներ թոթոված բառերուն :
Առաջնորդեցի իր առաջին քայլերը եւ ապազ-
յին վրայ մտածեցի :

Պառկած քովը՝ կը զիտեմ զայն : Ականջ կը
դնեմ, սպասելով ձայնի մը : Կը վայիվայեմ զը-
լուիր, բայց անիկա ծնած չէ :

Աւելի ուշ՝ վատ օրերու մէջ, յաճախ զար-
ձեալ մտածած եմ անոր վրայ : Եթէ ան ողջ ըլ-
լար, կարելի է ես աւելի ուժ պիտի ունենայի
պիտի ըլլային, բայց ես անոր ի՞նչ անուն
պիտի տայի, ան ի՞նչ պիտի մտածէր մօրը մտ-
սին :

Քսան տարեկան աղջիկ մը որ ձանչցած է

այրը եւ անոր դպուանքներուն առթած սար-
սուսներովը գինովցած : Նաև վատ գաղափար
չունի մարդոց մասին, իրեն անծանօթ են ա-
նոնք իրենց էութեամբ : Ամէն ձեռք երկարովին
կը բոնէ ձեռքը վատահութեամբ, մաքուր կար-
ծելով զանոնք :

Եւ նէ տաւապելով, տակաւ կը ճանչնայ
մարդերն ու անոնց հոգին : Աւելի ուշ օր մըն
աւ շահագործել կը փոքրէ տկարութիւնը ա-
նոնց :

Գեղեցիկ էր ու երիտասարդ, դժուար դորձ
մը չեղաւ այդ իրեն համար :

ՎՃԻՄ

Թ.

Պայծառ մայխեան օր մըն է, վարդենինե-
րը պարտէզին պճնուած են դոյնզգոյն վարդե-
րով ու անոնց բոյրը կը թափառի չչնջիւնին
նման սիրոյ բառերուն :

Կօրօրուին թեւերը մշտադալար մայրի-
ներուն, իսկ անոնց տակ պատրաստուած ճա-
շասեղանը որ լցուն է առատութեամբ, կը
սպասէ կիսաւարտ ձգողներուն որոնք չեն դառ-
նար իրենց տեղերը :

Օրը կ'ընթանայ յառաջ. արեւը, որ խոչոր
աչքերը բացած կը դիսէր վարը շուներուն նը-
ման ընկերոջ բերնին պատառին ետեւէն վա-
զող մարդերը, կը ծածկէ աչքերը ձեռքերով :

Երիտասարդ մը որ կանոնաւոր դիմագծեր
ունի եւ խարտեաչ է, արիւնլուայ բերենքն
ի վար ինկած է զետին, հողը կը ծծէ անկէ հո-
սող արիւնը :

Անոր նստած աթոռը սեղանին առջեւ՝ ո-
րուն վրայ խորովածին ախորժազրգիո բոյրը
կը պաղի, կը յօրանջէ կշտացած կատուի մը
պէս :

Մինչ քիչ անդին կին մը՝ արիւնաշաղախ
դանակը ձեռքը՝ կը սպասէ, որո՞ւն, անոր թե-
րեւս որ իր հարուածէն տապարեցաւ :

Մի՛ հարցնէք թէ ինչո՞ւ զարկաւ : Ինչո՞ւ
կը զարնեն այնքան ուժով, որ ինկողն այլ եւս
չի կրնար բարձրանալ, կանգնիլ շիտակ արե-
ւուն տակ :

Հարուածեց բազուկին բոլոր ուժովը, զար-
կին մէջ զնելով իր բոլոր անցեալն ու ապա-
գան : Զարկաւ կարելի է անոր համար որ կը
սիրէր, եւ կամ որովհետեւ կ'ատէր, ողարզ է
ասիկա :

Ժ.

Ճամբրուս վրայ սկսաւ երեւնալ, թէեւ ծա-
նօթ էր ամուսնացած ըլլալուս :

Զքաջալերեցի մօտենալու համար ըրած
փորձերը, բայց ան միշտ աւելի լկտի զար-
ձաւ . հետեւեցաւ քայլերուս, տեսնողներուն
մէջ կասկածներ արթնցնելու աստիճան առաջ
գնաց իր շարժուձեւերով :

Ճանձ մը որ յամառութեամբ կը դառնայ
շուրջդ, կը բղզայ ու կ'ուզէ նստիլ վրադ, կը
քշես հեռու, բայց ան անդադար կը մօտենայ
աւ աւելի լրացած : Եւ գուն ազատելու համար
անկէ, այն ձեռքդ որով կը զրես կամ կը տա-
նիս պատառը բերանդ կամ կուտաս ընծան սըր-
տիդ, թակարդ մը կը շինես ոչնչացնելու հա-
մար զայն :

Զարժեր մտահոգուիլ ճանճով մը, ջղայ-
նանալ, տաղնապիլ, թող ուզածին չափ թա-
փառի, բղզայ անվերջ, քանի որ դիտես մա-
քուր ըլլալդ, այսպէս կը մտածէի :

Այդպէս չէ, մարդ մինակը եւ ինքինքին
համար չէ որ կ'ապրի. ան պիտի պղտորէ չուր-
ջիններուդ կարծիքը : Ետ պիտի բերէ անոնց
աչքին առջեւ անցեալդ ու ապականէ ներկադ,
դուն իսկ անիմաստ կասկածով մը վայրկեան
մը պիտի նայիս ինքինքդ, փնտուելով աղտո-
տութիւն մը վրադ :

Ի՞նչու երեւցաւ կրկին ճամբրուս վրայ,
չեռացաւ, նեղեց զիս : Ներած էի ամէն բան
ի սրտէ, բայց չէի ուզեր հանդիպիլ զարձեալ :

Ամուսինս քաղաք գնաց : Առաջին անգամ

ըլլալով վախ առթեց մինակութիւնը։ Երկար տատանումէ վերջ համբայ ելայ օրուան գնումներու ընելու։

Լաւ կ'ըլլար եթէ չպատահէր։

Հանդիպեցաւ, իր սովորական լարչութեամբ, համարձակ քայլերով սկսաւ հետեւիլ, ակնարկութիւններ ընել։

Չպատասխանեցի, սկսայ ճնշել վրաս ու վանել հեռու բոլոր այն մտածումները որ եկան խթանել զիս։ Շարունակեց հետեւիլ։

Եւ որոշեցի վերջապէս։ Երբ հասանք մայրիներու անտառակին մուտքը, կեցայ, ժամադրեցի կէսօրուան ճաշին։

Այսո՛, ժամերով ամէն բանի վրայ մտածածէի, ուսումնասիրած ձեւերն աւելի անվրէպ ու դիւրին ընելու համար հարուածը, եւ միշտ զանոնք իրին վանած ես՝ դատապարտելով ինքնինքս։

Յետոյ՝ վճռական՝ ըրի արդուզարդիս լաւազոյնը։ Քննեցի ինքզինքս եւ երբ վստահ եղայ հրապուրիչ ըլլալուս, սպասեցի գալուն։

Եկաւ։

Տեղ տուի սեղանին առջեւ, ձախ կողմս։

Սկսաւ պատմել թէ ինչպէս կ'անցընէր վերջին ատեններն օրերը քաղքին մէջ, ըսաւ թէ եկած է այս կղզին, կազզուրուելու համար քիչ մը մայրիներուն հովանիին տակ, աղատ միջոցին մէջ։

— Ուրախ եմ, աւելցուց, հանդիպած ըլլալուս քեզի հոս, իին ծանօթներ ենք վերջապէս։ Այս ամայութիւնը վայրի, որ կը պարծի մայրիներովը մշտադալար, պայծառ երկինք։

Քովը, ջինջ եղանակովը, դատարկ է եւ մարդ միշտ կը փնտուէ կին մը ըսելու համար ամէն ինչ որ կը դպայ ու ըսելու պահանջն ունի վերջապէս։

Պարզ էին, չէ՞, ըսածները, լուս կը լում։

Յետոյ նայեցաւ ինձի կանաչ խոշոր աչքերովը ու քշեց սաքը սաքիս քով եւ՝

— Անցած տարիները ոչինչ տարած են հրապոյրներէդ, շարունակեց։ Թեւերդ կը պահէն իրենց հին ողորկութիւնը, ու մսեղ են։ Դէմքդ ունի իր գոյները սիրուն, իսկ մարմինդ առած է հասուն կնոջ կոր գիծերը քնքուչ։ Այս առաւտա երբ կը քալէի ծովկղը, տեսայ մեկնիլն ամուսինիդ։ Ամուսինիդ (ծիծաղելով) զգացի չունչին մօտիկութիւնը դէմքիս, տեսայ ձեռքը որ կ'ուղէր բոնել թեւէս։

Զափազանց էր իր յանդզնութիւնը։ Բարձրացայ նստած տեղէս։ Ոտքի ենք դէմ դէմի, իրարմէ քայլ մը հեռու։

Ա՛յս, այդ զարհուրելի կանաչ աչքերը որ կը լայննան ու կը ծածկեն աչքերէս ամէն բան, կը ծաւալին, կը վազեն առաջ արատաւորելու համար զիս, բոնելով լլկելու համար զիս . . .

Այսո՛, ես կը սիրէի զայն, հոս ի՞նչ կայ զարմանալու, եւ երբ քայլ մը ըրաւ դէպ ի ինձ, պայթեցուցի աչքը՝ մխելով զանակը ուղղակի աչքին մէջ, բութ, սովորական ճաշասեղանին վրայ դործածուող զանակ մը։

Գ. Գեղարքունիք

Վերջ

1928-30, Վենետիկ - Փարիզ